

կը զրկուի՝ Թրափեանց Akbèsի վանքը, Սուրիական անապատին եզրը, ուրկէ Ա- փրիկէ կը մեկնի, ի Staouéli, յետոյ Հոռմ, ուր Աստուածաբանութիւն կ'ու- սանի:

Բայց ծարաւի ըլլալով աղքատութեան և խոնարհութեան կենաց ջուրին ծարա- ւովը, կը յաջողի «Trappe»-ը թողու- թոյլտուութիւնն առնել, և կը մտնէ Պա- ղեստինի Կլարիսեանց վանքը, ուր յետին թշուառութեան ենթակայ, կտոր մը չոր հաց ունենալով իբր սնունդ, և ցնցոտի- ներ հագած՝ կը խորհի, կ'աշխատի, և կ'աղօթէ:

Այս ամայութեան մէջ է որ իր առա- քինութեանց քաղցրութիւնը լուսապսակի ձեւ մ'առնել կը սկսի Ֆրանսացիի արգէն լուսաւոր դէմքին շուրջը: Հոս է որ, նորէն ի յայտ կուգայ այս նրբաճաշակ ֆրանսաց- ւոյն բնածին արուեստագիտութիւնը, երբ բիւզանդական ոճով նկարիկներ կը յօրի- նէ, յօգուտ վանքին դոնապան-քոյրերուն:

Վանքին աղքատիկ կեանքին ազդեցու- թեան ներքեւ է որ, տը Ֆուզոյ, քահա- նայ ձեռնադրուելու կոչումը կը զգայ: 1901 Յունիս 9ին, քահանայ կը ձեռ- նադրուի Պելճիքայի Verviers-ի վանքին մայր-եկեղեցին, և կը վերագառնայ Պա- ղեստին: Բայց վանական լուսութիւնը յա- զուրդ չի տար այդ գործունեայ մարդուն: Կը մտածէ որ Ֆրանսայի տարածութեամբ, բայց մի միայն 10 միլիոն բնակչութեամբ Մարոքի ներսի գաւառները մէկ հատիկ քահանայ մ'իսկ գոյութիւն չունի, մինչ կարծուածէն շատ աւելի բազմամարդ Սա- հարայի ամբաւութեան մէջ հազիւ երկու- տասանեակ մը քարոզիչներ կը գտնուին:

«Որով, աշխարհիս վրայ չկայ երկիր ու ժողովուրդ մը որ այսչափ զրկուած ըլ- լայ Քրիստոնէութեան հոգեպարար բար- բառէն, և անոր առաքելութեան բարի օրինակէն», կը խորհի Շարլ տը Ֆուզոյ, որուն ներաշխարհին թաքուն խոհերն ու իղձերը կը յայտնուին հետեւեալ օրինա- գծին մէջ, զոր շարադրած է 1899-1901ին, նորահաստատ քարոզչական միութեան մը համար¹. ահա՛ օրինագծին պատճէնը.

« 1. Պէտք է որ մեր փոքրիկ հաստատութեան մէջ, քաղցրաբոյր խոնարհամտութեան աղբիւրը ներքնահոս ըլլայ: — 2. Քրիստոնէականի դա- սեր պիտի չտանք տղոց, բայց պիտի զբաղինք անտէրունչ տղոց խնամատարութեամբը: — 3. Հիւանդանոց պիտի չունենանք, բայց անխտիր պիտի հիւրասիրենք մեզի դիմող հիւանդները, կամ ոչ - հիւանդները: — 4. Որ և իցէ ժո- ղովրդապետութեան մը վարչութիւնը պիտի չըս- տանձները ենք, բայց պիտի մնանք Յիսուսի Քրիս- տոսի եղբայրսիրութեան, գթասիրտութեան ար- ժանի ներկայացուցիչները, ամէնուն եղբայրները, տիեզերաց բարեկամները »:

Ինչ յետոյ, 1909-ին, Շ. տը Ֆուզոյ պիտի իրագործէ տիեզերական սիրոյ ամե- նախորին տենչերն ու մտածումները՝ հիմ- նելով « Անհաւատները դարձի բերելու Աղօթաւորներու ընկերութիւնը »², որ ներ- կայիս, պարզապէս « Շարլ տը Ֆուզոյի, ընկերոջիւն » կը կոչուի. ճիշտ Rue Mon- sieur փողոցին վրայ՝ ուր կը գտնուէր երբեմն Միխիթարեան Հայրերու բացած (1846ին) Մուրատեան վարժարանը, 1871 փակուած, և 1928ին վերաբացուած, այս անգամ Սեւրի մէջ՝ Սէնի ափին:

Շարլուժակելի Պորտոյ ԵՊՈՒԱՐԻ ՍԱԳՅԱՅԱՆ

1. « Union des frères et des sœurs du Sacré Coeur de Jésus ».

2. « Association de prières pour la Conversion des infidèles ».

3. « Association Charles de Foucauld ».

ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՄՈՒԼ

Զ Ա Ն Պ Ե Ս Զ Ա Ն Պ Ե Ս Ե Յ

Կարելի չէ խօսիլ հայ մամուլին վրայ՝ առանց ակնարկելու անոր օրհասական վիճակին վրայ: Հոգեկան ու արտաքին ճգնաժամն է որ կ'ամլացնէ զուտ գրականն և ուսումնասիրութիւնները:

Իսկ լրագրութիւնը կ'ապրի՝ զժբախտա- բար իր կոչման դրժելով, քանի որ ղեռ կը շարունակէ լարել մեր հասարակու- թիւնները կըքի և եղբայրական կուռի:

Բայց ա՛լ պէտք է ըմբռնել թէ խղճի ծանր պարտականութիւն կը ծանրանայ իրենց վրայ մեղմացնելու նախատինքն ու հեգնանքը. կըթուլան իսկ զայդ կը պա- հանջէ, թող թէ մեր ցեղակցութիւնը, մեր եղբայրութիւնը, մեր աղէտները, մեր սուրբ կրօնքը: Միայն համերաշխութեամբ և սի- ըով կրնանք պահել մեր ցեղային ու մշա- կութային աւանդութիւնները. և այս ուղ- ղութեամբ է որ պէտք է զրիչ շարժել:

Ինչպէս ակնարկեցինք՝ մեր պարբերա- կան թերթերու թիւը տասանորդուած է: Յունաստանի մէջ եղած կայծերն ալ մա- րեցան: Սիւրիոյ մէջ զաղբեցաւ « Հայ և րիտասարդոսիս » և, թէպէտ 1934ին երեւ- ցաւ « Հայ պատակի » որ անշուշտ գովելի է իբրեւ ազգակ հայ մշակոյթի պահպան- ման մեր մանուկ հասակին համար, սա- կայն լեզուական տեսակէտով շատ տկար է և թերի. երանի՛ թէ այդ մասին աւելի ուշ զրուէր, օրինակ առնելով ամերիկեան « Արփի »-էն որ իր միաձոյլ ընտանեկան, կըթական և ազգային ուղղութեամբ մէկ հատիկ է:

Տարույս սկիզբը լոյս տեսաւ Պուէնոս Այրէսի հայ Ա. Ե. Կ. Հոգ. պաշտօնաթերթ « Հայ կեդրոն »-ին իբր յաւելուած « Նոր Սեպտեմբեր »-ը առանձին տետրակներով, և

այս օրերուս ալ Սոֆիայէն « Մրգաստան » մանկական-պատանեկան սիրուն հանդէսը՝ որուն « հիմնական նպատակն է հայ նոր սերունդին սիրցնել իր ազգութիւնը, հայ- րենիքն ու լեզուն »: Եւ այսպէս ան՝ Փլով- տիւ Միխիթարեան Հայրերու « Ուսումնա- րան »-ին հետ պիտի կատարէ ազգանուէր և շատ կարեւոր գործ մը:

Ուսումնահայութեան մէջ այդ ուղղու- թեամբ շատ գովելի են « Մասիս » հրատ. միութեան հրատարակած ազգային և միջ- ազգային գործերէ՝ գրական-կըթական ըն- տիր տետրակները՝ զորս անվերապահօրէն կը յանձնարարենք բոլոր ընտանիքներուն և հայ կըթական տուններուն:

Պարբերականներէն՝ իբր գրական կարե- ւոր հանգրուան՝ պէտք է յիշել « Հայրենիք » ճոխ գրական - քաղաքական բաժիններով, « Վեպ » մատենագրական-դիւանական հա- սուն նիւթերով, « Անտիտ » գրական-գեղ- արուեստական բարդ նկարագրով, « Հան- դես ամսօրեայ » միշտ իր մասնագիտական գոյնով՝ թէեւ վերածուած. « Սիւն » բա- նասիրական ուղղութեան ճիգերով, եւն: Գժբախտաբար Կ. Պոլիս չի յաջողեր ար- տաղբել. երբ պիտի բոցավառին կայծերը որ զմեզ կը խանդավառեն երբեմն:

Անցնինք նկատելու նախ. ԱՆԱՀԻՏ. Թ. 5-6 (Ե. տարի) Յու- նուար - Յունիս 1934. — Միացեալ այս թուին մէջ կ'արժէ որ մեր ընթերցողները տեղեկանան « Քուչակեան տաղ »-ին՝ որ ան- կասկած սիրոյ մեծ երգչին է գործն է կա- ուցցուածքի և պատկերներու իր ծանօթ տարփոտ շունչով և զօրեղ գոյներով: « Մեր դաշտեցիներ » (արձակ) և « Սպա- սում » (ոտ.) անտիպ էջերէն են Ռուբէն

Չարդարեանի, որ զանոնք Չօպանեանի զրկած էր 35-40 տարիներ առաջ «Ծաղիկ»-ի մէջ հրատարակելու: Չօպանեան իրաւունք ունի սկսնակի էջեր նկատելու զանոնք՝ քանի դեռ հեռու են «Յայրաւոյս»-ի արուեստէն ու ներդաշնակութենէն:

Արտաւազդ Արքեպօս. կու տայ «Հայերէն կրկն անապիւր բժշկարաններ»-ու հակիրճ նկարագրութիւնն ու պարունակութիւնը: Առաջինը նոտրդիր, 1783ին գրուած, մեծապէս հետաքրքրական է. «շարագրեալի Սիմեոնէ Սեբեակ Անտիոքացոյ և ընծայեալ Արքային Միքայէլի Տուքայի»: Կը խօսի «յաղագս զօրութեանց կերլեաց» որոնք մարդս առողջ և զօրաւոր կը պահեն. ապա կը կցէ «միանգամայն առնթեր հիւսեցից այսմ ծառի և ի սովորական համեմականաց և ի ծխանելեաց և այլ ծանօթական բուրականաց»:

Գրական էջերէն յիշենք նախ Թորոս Ազատեանի «Սիրերգ»ը, զուսպ եւ ազնիւ քերթուած մը: Արժէք և շնորհք ունին Յուլակ Զանգիի «մոռցուած տետրակ»-էն հանուած «Երգը», «Երէկ և այսօր»ը և «Ոռեկիկ»-ը. հոս ալ սէրը կայ, բայց ազնիւ ու շնորհալից քօղի տակ. մինչ Ա. Ալեքսանեանի «Առաջին սեր»ը՝ հատուած մը հրատարակելի համանուն վէպէն՝ րեք գրութիւն մ'է, թրթվռուն գոյներով, ուր կայ քիչ մը «պիստակ» և առատօրէն լծորդուած սիրեմ բայը:

Բ. Թօփալեան քերթող հոգւոյ շառայուներ կը սփռէ երեք կտոր քերթուածներով. «Վարդարայեկ», «Ծաւր ժամ» և «Տեսիլք». արդի մարդն է իր մէջ՝ տիրող մղձաւանջին ճնշումին տակ. նա զիտէ սակայն երգել ու սաւառնիլ բուն քերթողի պէս:

Միհրանի «Հնչեակ»ն ու «Իրիկնառնոտի զգայնորիւններ»ը թէեւ ինքնատիպ սակայն զուրկ են այն շնորհքէն զոր կու տան մեզի այնքան զգայնիկ ու տպաւորիչ ձևով Տէրեան կամ Մեծարեանց: Թանձր ու նիւթապաշտ նոր դպրոցն է որ ըսել կու տայ «թքնել անցնող մարդոց ետեւէն» և բռնագրօսել՝ «Շուքն անցեալիս... կը նայի ինձ խնդալէն»:

Արմէն Արիի «Վերացում», «Հնչեակ» և «Իրիկնայիկ» երգերը ուժեղ են և յանդուգն՝ ճիգերով պատկերներու որոնք նոր են, ինչպէս իւրակերտ բառերը:

Աւելի յանդուգն է Հ. Քաջարեանի «Խօսք ընդ ծովու»ն, արձակ քնարերգութիւն, կամ այլաբանական հիւսուածքներ և հուժկու պոթիկոններ հոգեկան զաւարուսներու և փոթորկումներու:

Չարեհ Պլպուլ ծանօթ գրական դէմքն ալ հոն երեք քերթուած ունի «Հայրս», «Պաշկար բարեւ», «Իմ տղարս», որոնց մէջ աւելի սիրտ կայ քան թոխ, զգացում՝ քան գաղափար: Բայց կարծեմ երբեմն քնքուշ զգացումներ բարի՝ շատ աւելի կ'արժեն քան օղաչու գաղափարներ:

Գր. Կիւլեան «Օրերուն տոռեր»-ին մէջ ունի ուժեղ և ծանր գնացք մը տիրամած. բառերու ընտրողական ճաշակին ըով՝ կաղ տաղաչափութիւն մը. յ-երը զեղուն՝ կը խորտակեն տողը. մինչ Մանուշեան «Վահան թեքեակիկ» նուիրուած տաղին մէջ անսխալ արուեստ մ'ունի գաղափարի, հիւսուածով մը՝ որ թէքէեանի մտածման ընդհանուր գծերը կու տայ մեզի:

Անոնցմէ գատ կայ հոն (շար.) Գեորգ Չուբարի «Դեյի-Յովակիկ» վէպը. անցքերը տեղի կ'ունենան կաֆայի մէջ. միջնադարեան կեանքն է՝ ճենովական աշխարհակալութեան շրջանին, ուր կ'երեւայ նաեւ պաղնուխտ հայր: Յետոյ Փայլակ Սանասարի «Բացակայ այցելու», հեռագրական անյայտ ու անծանօթին մէջ՝ սիրալիր խօսքերով:

Հուսկ Գր. Ղօնջէկիւլեանի «Կրկնելու հաճոյքը» կարեւոր նիւթ մը իմաստասիրական. հոն կ'ուսումնասիրէ հոգեբանական տեսակէտով բարոյական վիճակ մը՝ որ կը տկարացնէ մեր կամքն և չի թողուր որ բանականութիւնն առաջնորդէ մեզ:

«Անահիտ»-ի վեցամսեայ միացեալը գրական բաժնէն գատ ունի մէկ-երկու յօդուածներ որոնք մեծարժէք են: Եւ աւելնէն առաջ «Յովհաննէս Սաղրդեան»-ի դեմքը՝ զոր ճարտար, մանրամասն ու հարգատ գոյներով կը ներկայացնէ Պրն.

Չօպանեան՝ ոսկի շրջանակով, վարպետի այն գրչով՝ որով արտադրած է իր լաւագոյն «Դեմքեր»ը:

Սազրգի բարձրութիւնը իր հիմքը կը դնէ մեր Մուրատեան վարժարանին մէջ 1846-52ի շրջանին, խուճ մը պատկառելի դասակիցներու հետ, և շնորհիւ իր լեզուական և գիտական եւն ձիրքերուն՝ շուտով կը կոչուի մեծ պաշտօններու. Համիտի Անձնական գանձին Նախարար, յետոյ ձերակուտական. ուսուցիչ լեզուներու՝ Կայսերական վարժարանին եւն: «Բարձր» ու «շատ հայասէր» այդ մարդը սիրած ու նուիրուած է միշտ լեզուաբանական ու բանասիրական աշխատութեանց, ինչպէս գրականութեան և արուեստի:

Չօպանեան ակնարկելով Սազրգի կրօնական դաւանանքին՝ կ'ըսէ թէ հաւատարիմ մնացած է անոր «ապացուցանելով թէ կարելի է կաթոլիկ ու միանգամայն հարազատ ու հայրենասէր հայ ըլլալ»:

Իր բարեկամ ու մտերիմ անձերու շրջանակին մէջ՝ Պէշիքժաշեանի, Օտեանի, Աղամեանի ըով Պատկանեանն ալ կայ՝ որմէ կը մնայ սա սիրուն երկտողը.

Մըտայ ես Զեր տուն գերդ պանդուխտ օտար,
Եւ ելայ իբրեւ հարազատ եղբայր:
Կ. Պ. Օգ. 12. 1888 ՌԱՓԱՅԼ ՊԱՏԿԱՆԵԱՆ

Ուրիշ յօդուածով մը «Տպաւորարիւններ ու յիշատակներ Խորհրդ. Հայաստանէն» (Գ. մաս) Չօպանեան հայ գաղութներուն կ'աւանդէ ինչ որ կարեւոր է մեզի գիտնալ վերածին Հայաստանի կեանքին, շինարարական և յատկապէս մտաւոր զարգացման սատարող ազգակներուն մասին, ինչպէս՝ պետական մատենադարաններուն կամ պետ. այն հաստատութեանց որ կը հովանաւորեն և կ'ապահովեն կեանքն ու ապրուստը հայ գրողին. և շնորհիւ հայկ. պետութեան՝ հայ գրողը իր բովանդակ ճիգով և թափով կը նուիրուի և յաղթանակներ կը տանի հայ մշակոյթի մարզին մէջ: Այլեւս գոյութիւն չունի սովի և թրջուառութեան սեւ էջը՝ որ երբեմն անխուսափելի ճակատագիրն էր հայ գրագէտին:

Այնուհետեւ կը խօսի թերթերու, Պետհրատի, Պետ. ուսումնական բարձրագոյն հաստատութեանց և յատկապէս Պետ. Մատենադարանի մասին՝ որուն գրքերու թիւը արդէն կը մօտենայ մեկ միլիոնի:

Պրն. Չօպանեան «Անահիտ»-ի վերջին թուին մէջ (Յուն-Փետր. 1935) շարունակելով իր «Տպաւորութիւնները» եւն կը խօսի Հայաստանի Գեղարուեստական Հաստատութեանց վրայ, ինչպէս են Պետ. Երաժշտանոցը, Կերպարուեստից վարժարանը, Պետ. Օփերան, Պետ. Թատրոնը, այլ թատրոններ, Հայ-Կինոն (վարժապատկեր), Բատի-Կեղրոնը եւն: Իսկապէս բերկրալի է տեսնել հայ բեմի վրայ հայերէն լեզուով բեմադրուած «Պատու», «Րիկոյիթոյ», «Քարմէկ», եւն. եւր. կրգախաղերուն ըով՝ հայկ. ստեղծագործութիւններն ալ, ինչպէս ողբ. Սպենդիարեանի «Ալմաստը», Ա. Տիգրանեանի «Անաշը», Յ. Ստեփանեանի «Քաջ Կարգը» և Ա. Տէր-Ղեւոնդեանի «Աստղածոր»ը: Այնուհետեւ երգչախումբեր, բեմավարներ, դրասաններ եւն:

Սոյն թուով Անահիտ կը փակէ իր Ե տարին: Եւ ահա Զ տարւոյ 1-2 միացեալը, որ թէեւ քիչ մը վերածուած, սակայն ճիգի և զոհողութեան յաղթանակ մը կրնայ նկատուիլ տիրող անձուկ պայմաններուն մէջ: Կը բացուի մեր Մայր Հայրենիքի տպաւորութիւններով՝ զորս կը շարունակէ յիշել Չօպանեան: «Քուսակեակ տաղեր»ու Գ. խումբը՝ դարձեալ հրատարակուած Հ. Ն. Ալիւնեան վ. է՝ կ'աւարտի

«Ասացեալ հայրէս որ կայ՝ գրեցաւ տունս ձէ ու ինի» (= 120) Եւլ, եւլ, եւլ (= եալալի)

Քուսակեան տաղերու ծանօթները պիտի նշմարեն որ հոս եղած շատ մը քառեակներ պարզապէս փոփոխակներ են Չօպանեանի «Ն. Ք. Իրական»-ին քառեակներուն, բնականաբար ձեւացած՝ բերնէ բերան երգութիւն և տարբեր անձերէ զրի առնուելով:

Ա. Չ., Ա. Երեմեան և Գար. Արքեպօս. Յովսէփեան ունին պատկերազարդ երբեակ յօդուած մը՝ իբրեւ ցուցադրութիւն և ու-

սուսնասիրութիւն Եղիշէ Թադեոսեան տա-
ղանդաւոր նկարչի գործերուն և անոնց
արուեստին:

Պրն. Զօպանեան « Հայ արուեստագետ-
ներ» վերնագրին տակ կ'ամփոփէ եւրո-
պական արուեստագէտներու կարծիքն ու
դրուատիքները « Սարգիս Խաչատուրեանի
պարսկական որմանկարներ » ու վերաբա-
ղութեանց մասին, որոնք այնքան հոգակ
հանեցին վերջին տարիներուս:

Իրենց տեսակին մէջ մեծապէս հետա-
քրքրական են « Երաժշտութեան մասին եր-
կու հատուածներ Երաժշտութեան մասնագրու-
րեկեկ », զորս կը հրատարակէ մեր բանա-
սէր բարեկամը Յ. Քիւրտեան իրրեւ ակտիւ,
մինչ Զօպանեան փորձառուի կասկածան-
քով մը՝ « հաւանորեկ ակտիւ » կ'ըսէ:
Յիրաւի այդ հատուածներու առաջին ու
մեծ պատահիլը « Մովսէսի քերթողանօրեկ.
յարագս կարգաց կեկեկեցոյ բացայայտու-
րիւնք » արդէն 25 տարի առաջ՝ 1910-ին
հրատարակած է Ուիտիս ողբ. միաբան Հ.
Աթանաս վ. Տիրոյեան « Հատուտիւր բանք
և ձառք ի մատեկագրութեանց կասկեկաց ի
վերայ ժամատագրութեանց և Ս. Պատարագիկ »
եւն: Պրն. Քիւրտեանի բնագիրը՝ յեանա-
դարեան զրչագիր մ'է, մեր վեկեկեկեանն
ընտրեկագոյն է և շատ մը կէտերու մէջ
զայն կը սրբագրէ և կ'ամբողջացնէ: Քիւր-
տեանի զրչագրին վերնագրին նման է մեր
վեկեկեկեանն ալ սապէս. « Մովսէսի քեր-
թողանօրեկ Հայոց վարդապետի և իմաստա-
սիրի՝ յարագս կարգաց կեկեկեցոյ բացայայ-
տեկայ ի շնորհաց Հոգոյն սրբոյ եւն »:

Աւգերեան՝ ձեռագրաց ցանկին մէջ ա-
տոր մասին կ'ըսէ « Երթնաձեւ ոճով, յորմէ
երկու հատուածք գտանին ի ձեռագիր օ-
րինակս Խոսրովու, և մի եւեթ հատուած
ի տպագրեկալ օրինակն »:

Այս հատուածը պարունակող լաւագոյն
զրչագիր մը կայ վանքիս ձեռագրատան
մէջ՝ որ կը բովանդակէ Գրիգոր Արշա-
րունուոյն, Յովհ. Իմաստասիրին, Սամուէլ
կամրջաձորեկոյն եւն գործերը: Աւգերեան
այդ զրչագիրը հեկգիր կ'անուանէ « որ
սկսանի երկաթագրով և յընթացս է բո-

ւորգիր խոշոր կամ մանր ի ձեւ երկա-
թագրի » և թէեւ ինք կ'աւելցնէ թէ « Չիք
ժամանակ զրչութեան », սակայն ուրիշ մը,
հաւանօրէն Հ. Աւիշան, կը շարունակէ ա-
նոր խօսքերը սապէս. « Մեծին Գէորգայ
Մեղրկայ թուի ձեռնագիր մատեանս պա-
տուական, ի Ս. Պ. դարու » ինչպէս հաւա-
նական կը թուի:

Գարձեկալ դիտելի է որ մեր նախկին
հայրերէն՝ ձեռագրի լուսանցքներուն վրայ
(էջ մնգ և մնկ) նշանակուած են ազդեր՝
մատնանիշ ընելով համեմատական հա-
տուածներ կամ փոխառութիւններ Յովհ.
Իմաստասիրի (Հմմտ. Մատեկագրութիւնք
եւն, վ. Ս. Ղազար, 1833, էջ 8-10)
և Խոսրով Աւեկեկոյն քով (Հմմտ. ժա-
մագրքի մեկնութիւնը):

Գալով սոյն պատարկի հեղինակին՝ Հ.
Վարդան վ. Հացունի իրաւամբ կը դիտէ
թէ ան կը վերաբերի « Սիւնեկոյն և ոչ
Խորեկեկոյն, որպէս յայտ է ի նիւթոյն
զորմէ ձառեկալ են և ժամանակակիցը Սիւ-
նեկոյն, այսինքն աշակերտ նորին Ստե-
փանոս, և Յոհ. Իմաստասէր՝ որ և հե-
տեկեկաւ նմին (աստ 9), ոճն և բարբառ
հեոի ի Խորեկեկոյն, և յիշատակութիւն
մանկանցն (աստ 10) զոր կարգեկաց Եզր
կաթողիկոս (Օձն. 30)՝ Է դարուն: Թո-
ղունք որ Պրն. Քիւրտեան զայս կրնար
կուհեկ թէ Սիւնեկոյն ծանօթ համբաւէն
իբր այդպիսի և թէ յաջորդ պատարկէն՝
որուն վրայ ինքն իսկ տեսած է « Առա-
ջարան կցորդականի: Խօսք տեկան Բար-
սեկի: Յարագս ձայնից երգոց թէ ուստի
կամ յուժէ գտաւ. զոր թարգմանեկաց ՍՏԵ-
ՓԱՆՈՍ ՓԻԼԻՍՈՓՈՍ. կղեկալ երաժիշտ և իւ-
րանշտ անեկայն ձայնից կեկեկեկեկաց » (Ա-
նահիտ, էջ 32):

Հայկ. նոր երաժշտութեան մասին թով-
մաս Ս. Հարտման ուու երեկելի եր-
գահանին Դաստիստոյնը կամիտասի մա-
սիկ, ինչպէս կ'ըսէ թարգմանիչը՝ Մ.
Բարայեան « հիացմունքով լի դէպի հայ

1. Ձեռագիր ծանօթութիւն վերնագրին հանդէպ՝ յե-
շեկալ գործին (հրատարակուած Հ. Ա. Տիրոյեանէ):

ժողովրդական երաժշտութիւնը, ուրախու-
թիւն պիտի պատճառէ ամէն մի Հայի »:
Բանասիրական էջեր մ'ունի դեռ՝ Ար-
տաւազ Արքայս. « Բժշկարանը Ամիրտոլ-
վաթի ». նկարագրութիւնը Մաթուսաղայի
և Եղիազար Վրդ. Սեբաստիոյ մէջ գրած
ձեռագրի մը՝ ԺԼ դարուն սկիզբները. հե-
տաքրքրական իր շատ մը յիշատակարան-
ներով, ծածկագրութիւններով եւն:

Նուպար Մագսուտեան ալ կու տայ
պատմական ուսումնասիրութիւն մը « Է-
վաղորաս Ա » (Եւազորաս) կիպրոսի Սա-
ղամինա քաղաքին (այժմ աւերակ) հելլէն
դիցազն, ռազմագէտ և արուեստասէր մեծ
թագաւորին (Ե դար՝ Ն. Ք.) կեանքն ու
արարքը:

Գրական բաժնին մէջ հետաքրքրական է
« Եւանգելի » ի մէկ հատուածին թարգմա-
նութիւնը պրակ. բնագրէն, կատարուած Մ.
Թիրեաքեանէ՝ որ բանասէր — լեզուագէտ
իր ազնուական հօր ուղին կը շարունակէ:

Դրուագը կը պատմէ թէ ինչպէս եր-
կաթագործ Քաւէ կ'ապստամբի ընդդէմ
Ձոհակ բռնաւորին և զանիկա կը տապա-
լէ: Հոն մեծ դեր կը խաղայ Քաւէի կաշի
գոգնոցը՝ դարձած Քաւէեան դրօշ, որ դա-
րեր վերջ Արաբներու ձեռքն ինկաւ և Օմար
զայն կտոր կտոր ըրած բաժնեց իր զի-
նուորներուն (Անահիտ, Զ. թ. 1-2, էջ 8):

Նոյն թարգմանիչը նախորդ թուով
(1934, թ. 5-6) տուած էր Յիրդուսի
« Երգիծական ընդդէմ Սոչրուս Մանուշի »
ուր ութսնամեկայ ձեռ բանաստեղծը թէ
իր հաւատքն է որ կը պատմէ և զրուա-
տիքն ու պարունակութիւնը իր վաթսու-
հազար տողեան պատմական մեծ դիցազ-
ներգութեան՝ « ՇԱՀՆԱՄԷ » ին, որուն համար
կրեւտեկ տարի յոգեկած է:

« Որ Շահը փոխարէն գանձ պատիւ ինձ տայ,
Զիս ընէ աննիւագ կեանքիս մէջ բոլոր,
Մեծերուն մէջ հըղարտ ու երախտաւոր:
Վարձը տալու՝ բացաւ իր դուռը գանձին,
Տըւածն էր ինձ միայն ֆողայի (00) մը գին »:

ու ասոր համար իր վիշտն ու զայրոյթը
և խայթող երգիծանքը:

Հետաքրքրական են իրրեւ վէպ Տիգրան
կամսարականի « Յարօ » ն և Գէորգ Չու-
բարի « Դեյի Յովակիմ » ը, և Ե. Սագայեա-
նի անդրադարձութիւնն և բաղդատակա-
նը « Հայոց Բաֆթիկ և Յրաւս. Ժիւշ վերեր »
յատկապէս « Խեկ » ի վերջաբանին մէջ:

Յ. Կոստանդեան ունի երեք քնարե-
րութիւն. « Ճշմարիտ, ձշմարիտ աստեկ եւ
քեկ... », « Մանուակ մեղեդիկ » և « Երգը »
որոնք մեղեդիի քաղցրութիւն ունին. իսկ
Գ. կիւլեան՝ դարձեկալ « Օրերու տուեր », ստուերամած գոյներով տիւրը և հուժկու:

Բայց իսկապէս շնորհալի են ողբ. Յովսէփ
Սինանեանի երեք քերթուածները « Հայուն
տեկալ », « Աւեկալեկի », « Կերտեկը տա-
ձարը մերիկ » զորս կը հրատարակէ Վր.
Մագմանեան այնքան գմայլանք յայտնե-
լով իր կենսագրական-վերլուծական նա-
խարանին մէջ:

Հուակ, կ'արժէ անդրադառնալ « Քրո-
նիկ » ներուն վրայ՝ գոր Պրն. Զօպանեան
սովոր է գետեղել ամէն թուէ վերջ: Անոնք
թէեւ ըստ ոմանց խստօրէն կը քննադա-
տուին իրրեւ կրկնութիւն և ճապարկութիւն,
սակայն կը համարիմ որ ներկայիս կա-
րեւոր են, այն տեսակէտով որ՝ հետզհե-
տէ նա կու տայ այսօրուան զրագէտնե-
րուն և զրականութեան պատկերը, երբեմն
կարեւոր վերյիշումներով:

Հոն Զօպանեան նորը քաջալերելու առ-
թիւ՝ կ'աւանդէ հին դասեր նորերուն, թէ
հին և թէ իր սպրած զրական շրջանի
ուղղութեան և դէմքերուն վրայ:

Կը ցաւինք ըսելու, սակայն, թէ Պրն.
Զօպանեան հոն երբեմն շատ բան իրարու
կը խառնէ, դերեր կը փոխէ, ձայրայեղ
փառարանութիւններ և անարդար մեղա-
դրանքներ կը կատարէ:

Այսպէս, կը փափաղինք որ Զօպանեան
ինք անդրադառնայ թէ որքան անտեղի է
Գարագաշ-Գուրգէն զրաբարանդեկոս գծին
վրայ դնել վեկեկեկոյ Միթիթարեանց զրա-
բարանքերն ու հեգնել անոնց նուերա-
կան սկզբունքը. ինչ անգիտակից զուգա-
ղութիւն. « Գարագաշեանի... Յ. Գուր-
գէնի... և այլոց ինչպէս և վեկեկեկի

Մխիթարեանց յամառումը աշխարհարարը գրաբարով ձոխացնելու և ազնուացնելու, պատճառ եղած էր որ 'մաքարոնիկ հայերէն, ի նոր ալիք մը հրապարակը դարձեալ ողողէր »:

Հարցնենք. — Պարոն Զօպանեան, եթէ չէք հաճիր որ աշխարհարարն զգրաբարով ճոխանայ, ափիսագերէնով ուրեմն, թէ քիւրտերէնով պիտի ճոխացնէք զայն. թէ կ'ուզէք որ սրբանան սա խորթութիւնները՝ վաթան, զուլում, լօզունգ, ինտելիգենտ, կուլտուր եւն. ո՛ր մոռցար ձեր «Գեղօն հայ լեզուին». ինչո՞ւ մահուան կը դատապարտէք մեր նախնեաց աւանդած լեզուական ամբաւ հարստութիւնը և կը մերժէք զայն օգտագործել: Գիտենք, ատիկա «Հայրենիք» ի ուղղութիւնն է. մահ գրաբարին՝ աշխարհարարն ապրեցնելու համար. մինչդեռ «Հայրենիք» ի խմբակը պէտք է ջատագովէր և մշակէր աշխարհարարը՝ առանց մերժելու և ուրանալու գրաբարը:

Եւ այսօր, ցաւալի է ըսել, այդ մտայնութեան և ուղղութեան հետեւանքով է որ անտեսուած, մոռցուած է գրաբարը: Ո՛ր էր թէ Եւրոպայէն դաս առնէինք. ո՛րքան յարգ, ո՛րքան մշակոյթ անոնց քով յոյն և լատին լեզուներուն՝ որ սեփական կամ ազգային ժառանգութիւն ալ չեն, ինչպէս գրաբարը հայութեան նկատմամբ:

Դարձեալ հարցնենք.— Չէք ուզեր որ աշխարհարարը գրաբարով ազնուացնենք. ուրեմն համամիտ էք կամ քաջալեր այն այլանդակութեանց որ կը գործուին. էշէշի, սէր-սէրի, ձի-ձիի, յառնել-յառնած, կամ ուսանած, լքանած. և կը մերժէք որ գրաբարին երբանք ազնուականութեան շնորհը տալու այդ ձեւերուն և ըսելու՝ իշու, սիրոյ, ձիու, յարուցեալ, ուսած, լքած եւն: Յաւալի՞ մտայնութիւն:

Դժբախտաբար չենք կրնար ներկայացնել հոս աշխարհարարի գարգացման համար կատարուած դարաւոր աշխատութիւնը մեր կողմէն, քայլ առ քայլ, ըլլայ զայն հարբս-

տացնելու և ազնուացնելու՝ գրաբարով, ըլլայ ուսումնասիրելով մեր ժողովրդական բարբառները և թելադրելով փոխառութիւններ անոնցմէ՝ տիրող ընդհանուր բարբառին մէջ:

Յարգելով հանդերձ «Հայրենիք» ի դպրոցին աշխատանքը ի նպաստ աշխարհաբարի դատին, չենք կրնար չդատապարտել անոր մղած հալածանքը գրաբարին դէմ:

Ողբ. Հ. Ս. Ղազարիեանն առնել տանիլ աշակերտ ընել «Հայրենիք» ի դպրոցին՝ կարծեմ անտեղի է: Պրն. Զօպանեան լաւ գիտէ և պէտք է գիտնայ թէ ամէն մխիթարեան, երէկ, այսօր և վաղը, միշտ իբրեւ անսխալ և նուիրական սկզբունք կ'ընդունի «Հայրենիք» ի մերժածը՝ «աշխարհաբարը գրաբարով ճոխացնել և ազնուացնել». նոյնն էր սկզբունքը նաեւ Հ. Արսէնի. և նա իր թարգմանութիւններով իսկապէս իրագործեց զայն:

Հոս, ի դէպ, կ'արժէ յիշել Պէրպէրեանի խորհրդածութիւնը. «Մեր քննադատից համար հիններն ուրեմն 70էն ի վեր գրողներն, իսկ նորերն են 80-85էն ասդին գրողներն... Այս նոր քննադատներուն համար ամէն ինչ իրենց օրով կը սկսի, իրենք հիմ գրած են հայ լեզուին ու գրականութեան» ինչպէս դեռ կը պնդէ Զօպանեան:

Այս սողերը կը գրէր Պէրպէրեան «Արեւիք» ի մէջ, 1892ին, կարծեմ ճիշտ Հայրենիքեան նուազագուծութեան կը կրկնէ նոյն մտայնութեան յուշերը, մենք ալ կը ստիպուինք դիտողութիւնները վերյիշել:

Գիտողութիւն մ'ալ: Պրն. Զօպանեան փոխանակ նահատակ Հ. Կ. Տէր Սահակեանի՝ պէտք էր ողբ. Հ. Ներսէս Անդրիկեանի անունը դնէր որպէս զուտ ու մաքուր աշխարհաբարեան, քանի որ առաջինին առաւելութիւնները քերթողական ջիւղին և այլ ձիւրքերուն մէջ են և ոչ լեզուին՝ որ այնքան հարթ ու սահուն չէ:

Հ. ԵՂԻԱ ՓԵՉԻԿԵԱՆ

ՀՈՒՍԱՆՈՐՈԳԻՆ ՄԽԻԹԱՐԱՅ ԵՒ ՄՈՒՐԱՏ-ՌԱՓԱՅԷԼԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ

Մխիթար ԱՅԲԱՆՉՕՐ առ Աստուած փոխման տարեդարձի նուիրական հանդիսաւորութիւնը ընտանեկան, մտերմիկ ձեւ մ'ունէր այս տարի (28 Ապրիլ): Իր ձեռակերտ շքեղ մատենագրանին՝ Նախնեաց անգին յիշատակարաններուն մէջտեղ կ'իշխէ Լուսանորդի խորթափանց և սրբափայլ աչքերով կիսանդրին, որուն կը սեւեռին երկիւղած ու պաշտօնասէր դէմքերը Մխիթարեան պատկառելի գերդաստանին: Ամէնքը դաս մ'ունին սորվելիք ու կրկնելիք այն օրը, ամէնքը ուխտ մը նորոգելիք, ուխտին նման Անոր՝ որ աշխատութիւն և կեանք, հանձար և իմաստութիւն ամբողջապէս ի սպաս գրաւ Հայ ազգին լուսաւորութեան:

Վանական սաներու դասական ու վսեմ տաղերը՝ որոնք օրուան տօնական Վէճը կը ներբողեն՝ կարծես պահ մը զմեզ Ոսկի դարը կը փոխադրեն: Կը մասնակցին Մուրատ-Ռափ. սաները. կը լսենք զգայուն քերթուած մը (աշխ.) նախկին սան Ճարտ. Յ. Դաւիթեանի՝ զոր կրտսեր սան մը կ'արտասանէ: Ժ. Եղիազարեան գեղեցիկ վերլուծում մը կ'ընէ, արձակ, Մխիթարայ հոգւոյն և ազգանուէր գործին: Մ. Ռ. Սաներու սրբազան երաժշտութեան նուագաւոր խմբերդներուն վրայ կ'աւելնայ իբրեւ վերջին պսակ՝ վանքի սաներու անոյշ մեղեդին արեւելեան օրերգի քնքշուածամբ. ատիկա, եղանակ և իմաստ, Մխիթարայ հոգւոյն հարազատ թրթռացում մ'է կուսական՝ պաշտելի Տիրամօր նուիրուած. «Գովեալ դասուցն հրեղինաց»:

Պահ մը լուռութիւն կը տիրէ. ամէն ոք կ'ամփոփուի լսելու Ուխտիս ընդհ. Աբբա՛նօր խօսքը՝ որ կնէքը կը դնէ սրբազան հանգէսին: Անիկա համերգի մը ներդաշնակութեամբ և բարդութեամբ կը ներկայացնէ Լուսանորդի հոգին և անմահ հաստատութիւնը՝ զոր նա ստեղծագործեց Նախնանմութեան հրաշալի միջամտութեամբ և կուսական անձառ. «Եղեցի» ին վճռով:

* *

Մխիթար, ՄՈՒՐԱՏ ԵՒ ՌԱՓԱՅԷԼ, երէք անբաժանելի հոգիներ՝ որոնց հանդէպ խորին պաշտամունք ունի մեր Վենետիկ վարժարանը՝ ինչպէս կը ցուցնէ տարեկան նուիրական տօնը:

Մայիս 5-ին էր. անոր փառահեղ դաշլիճին մէջ կարծես կը ժպտէին երէք անմահներու կիսանդրիները ծաղկեպսակներու մէջէն: Հայ և օտար հրաւիրեալներու բազմութիւն մը խոնած էր հոն. կը նախագահէր Ուխտիս Գեր. Աբբա՛նայրը աւելնէր ունենալով Վենետիկ գաւառին Ուսումնասէտը, պատկառելի դէմքեր, ուսուցիչներ և բարեկամներ:

Բարերար հիմնադրներու քայլերգին յաջորդեց քերթուած մը Հ. Ե. Փէչիկեանի. ապա մեծ սաներէն մին՝ Կ. Պորանեան, գեղեցիկ խաղերէնով փառաբանեց Մխիթարեանց գաղափարը՝ որով ներշնչուեցան Մուրատ և Ռափայէլ և իրենց զոհողութեան ու ճակտին քրտինքով հիմնեցին Հայ կրթական զոյգ մեծ յարկերը. և թէ որքան կարեւոր գեր կը խաղան անոնք ազգային վերաշինութեան մէջ, կրօնքի և ազգին սիրով ընտիր ոգիներ պատրաստելով, որուն համար արժանի են խորին երաստագիտութեան:

Մեծ. տեսուչը Հ. Ք. Վրդ. Չրաբեան հակիրճ վերլուծումն ըրաւ Մխիթարայ կրօնաշունչ բանաստեղծութեան, ամփոփելով նիւթն և գծերը սրբազան տաղերուն, որոնցմէ սիրուն նմոյշ մ'արտասանեց սաներէն մին, ինչպէս ուրիշ մ'ալ՝ բժ. Ա. Խաչատուրեանի զգայուն մէկ քերթուածը:

Հուսկ կուռ ու բուռ ուղերձ մ'ըրաւ իբրեւ ներկայացուցիչ նախկին սան՝ Ճարտ. ուսանող Գասպար Քեօրոյլեան, իր անկեղծ և հրազոն շունչին մէջ զգացնելով ամբողջ իր պաշտամունքը բարերարներու ազգանուէր հաստատութեան, իր փարուճը վսեմ գաղափարին զոր կ'աւանդէ վարժարանը և որուն շնորհիւ կը դարբնուին բարոյական ու գիտական բարձր նկարագրի տէր հայեր. հուսկ անբաւ սեր և երաստագիտութիւն Մուրատի, Ռափայէլի և Մխիթարայ՝ որ հայրն և հոգին կը կազմէ այդ վարժարաններուն:

Հանգէսը՝ համեմուած Հայ ու եւրոպական գեղեցիկ երգերով տեւեց ժամէ մ'աւելի, ու հրաւիրեալները մեկնեցան գեղեցիկ յիշատակովը նուիրական տօնին: